

ժամանակէն ետքը իրենց պատուովը կրկին Արուսազէմ դարձան բնակելու : Իսկ այս գերու թիւնս յաւիտենական աւերութիւն կը կոչուի, որու մէջ Աստուած ըւերովը՝ ամենեւին մեղ չողորմիր, ինչպէս որ մեր հարերուն սրբմեցաւ Իսրայէլի մէջ, զորոնք մագարէներով կը մխիթարէր՝ աղատութիւն խոստանալով, և անոնք ամէնքն ալ ամփոփ մէկտեղ էին . իսկ մեղ բան մի չխոստանալէն ի զատ՝ ցիր ու ցան ալ ըբաժ է երկրիս բոլոր թագաւորութեց մէջ : Սակայն ինչ որ ալ պատահի՝ Աստուծոյ եմք ամէն պատահարներու մէջ :

Ի յաջորդէն :

## Ի Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

ԱՌԱՔԻՆԻ ԱԻ ԲԱՆԱՔԱԿԻՐԹ ՊԱՏԱՆԻ

(Շարունակութիւն, տես երես 7 :)

Թ .

### Մ Ա Ր Մ Ի Ն

Սարմինը հոգւոյն կամայը կը հընազանդի, որ զգայարանաց ձեռքով կ'ազդէ հոգւոյն առարկայից արտաքին երեւոյթը : Օ գայարանքներն են . ինչպէս ըսելք որ ահանջին ձեռքով կը գործէ . տեսանելիքը՝ աչքերով, ճաշակելիքը՝ բիւքով . հոտոտելիքը՝ ունդամբ . իսկ շօշափելիքը բոլոր մարմնով, բայց մասնաւորապէս ձեռքերով : Ասոնցմէ դուրս ներքին զգացմունքներ ալ կան անթութեան, ծարաւի և ուրիշ ախորժակներու :

Վննէ մէյմը մարդուս մարմինը, ո՛վ պատանեակ . ո՛հ, իրօք հրաշայլք մըն է Արարչին իմաստութեանն ու բարութեանը : Աւրիշ անբան կենդանեաց պէս հողոյն վրայ սողակելով ջրբայեր, այլ շիտակ կանգուն՝ հրաման

տալու դիքքի մը մէջ : Ար ազատ ու լայն ճակտին վրայ կը տեսնաս խորհելու յատկութիւնը, դէմքին վրայ հողոյն կնիքը, երեսին վրայ ծիծաղ : Աչքերը դէպ ի հորիզոն ուղղուած են, անանկ որ մի և նոյն միջոցին կը տեսնէ ան երկինքը որ զինքը կը լուսաւորէ, և երկիրս՝ որուն վրայ կեցած է : Այն աչքերուն մէջ մըն մը տարածութեամբ տեղը մէկ բթաչափին հինգերորդ մասին մէջ կը բովանդակուի . դարձեալ այն աչքերը կը յայտնեն սեր և ատելութիւն, դթութիւն ու զայրոյթ, ուրախութիւն և տրտմութիւն :

Արծիւներուն աչքերը անանկ սուր են, որ ինչուան ամպերուն մէջէն կը տեսնան իրենց յափշտակելու վտեալը . ամենանուրբ է շան հոտառութիւնը, ու ամենազգայուն է խլուրդներուն ընկելը : Իսկ որ կենդանին անանկ կատարեալ աչք մը ունի, որ կարենայ ճանչնալ գունոց աստիճանը՝ որով կը ձեւանայ պատկերի մը գեղեցկութիւնը . որը անանկ կատարեալ շօշափելիք մը ունի, որ կարենայ իմանալ կերպասուց ու մետաքսէ հիւսուածքներուն զանազանութիւնը : Այլ կալ կենդանիք հագած են կամ խորիս ինչպէս օձերն, կամ թեփ ինչպէս ձրկները, կամ կաշի ինչպէս եզները, կամ մաղ ինչպէս վայրի գազանները, կամ բուրդ ինչպէս ոչխարները, կամ փետուր ինչպէս թռչունները, կամ պատեան ինչպէս խեչափարներն ու խըխունջները : Սարդուս մորթը փափուկ է, ու ձեռքը զարմանալի կերպով մը կանոնաւորեալ է . ուր որ մէկաչնոց թաթը կարծր է ու թեփոտ, եղունդներով, սանդալներով ու ճիրաններով :

Արդեօք ուշադրութիւն ըրեր ես, ո՛վ պատան ձեխոքիդ ճարտարութեանը վրայ : Անանկ ձկուն է որ ինչ և իցէ ձեւ ունեցող մարմին մը կրնայ ձեռքին

մէջը ամենազինելու ստի անոր համար մա-  
տերը անհաւատար են ու շատ մը յօ-  
դուածներ ու սակրներ ալ ունին. ծայ-  
րերնին ալ եղբնգով մը սրաշտպանուած  
է, որ բառ բաւականին կակուղ է՝ ու  
բով մատերուն յօդուածները ուղա-  
ծին պէս կրնայ խաղըրնել. և նոյնպէս  
բաւական ամուր՝ որ հարկ եղած ա-  
տեն մատերուն ուժը կը կրկնաստա-  
կէ : (Թէ որ ինչոմ՝ ձեռքս գեմ կը դը-  
նէ. [Թէ որ ջրի մէջ բլրամ՝ զիս ջրին  
երեսը կը բռնէ. [Թէ որ լեռնէն վեր  
երթամ՝ կ'օգնէ ինձի ճանկոտելու : Այր-  
բեմն ճանկի տեղ կը ծառայէ, երբեմն  
սրարի, երբեմն ապցանի ու երբեմն ալ  
ուրապի. նետելու աղէկ սրաթատիկ  
մըն է. զսպանակ մը կ'ըլլայ երբ հրա-  
ցան մը սրարեմ, խմելու համար ու  
ղէկ [Թատ մը կ'ըլլայ : Մարդս՝ եղջիւր,  
ժանիք ու ճիրաններ չունի և ոչ ուրիշ  
բնական զէնքեր. բայց ձեռքերը սրայ  
ու վահանի տեղ կը ծառայեն : Գա-  
ռան, սղնիին ու կրիային պէս չունի  
զգեստ մը օդոց անբարեխառնութե-  
նէն զինքը սրաշտպանելու համար և  
ու ալ սրաստարութիւն մը յարձակ-  
մանց զէմ. բայց իր ձեռքովը վայել-  
լուչ ու հանգիստ զգեստները կը շինէ,  
նոյնպէս նաեւ տուներ ու բերդեր :  
Ընով զձին կը սանձէ վաղելու ատեն,  
եղջ կը լծէ ուժը գործածելու համար,  
ցանց և ուսական կը հիւսէ ձկներ ու  
թռչուններ որսալու համար : Չեռքով  
կը մանէ, կը կարէ, նուապարան կը  
զարնէ, կը ներարէ, կը քանդակէ, կը  
գրէ, [Թի ու առաքատս բանեցընելով  
ծավուն անհուն ընդարձակութեանը

մէջ կը [Թուչի : (Թէ որ համր է ձեռ-  
քով կը խօսի (1), [Թէ որ կոյր է [Թէ որ  
մուկի մէջ է, աչքին տեղ ձեռքը կը  
գործածէ : Չեռքով իր զգացմունքը  
կ'արտայայտէ, խօսելու ասուն կը շար-  
ժէ, ձեռքերը երկնցընելով գըլուտիք  
կամ սեր կը յայտնէ, ծախ ծախի գար-  
նելով կը գովէ, կը գգուէ, կը մեղծէ,  
ինքզինքը կը պաշտպանէ. վերջապէս  
ինչեր չգուրցեր ալ որ իր աջը բարե-  
կամի կամ գժբազգի մը երկնցընելով  
անոր աջը կը բռնէ :

յ.

Խ Օ Ս Ք.

Բայց մարդու սուելի զարմանալի  
գործարանը՝ որով կենդանիներէն մե-  
ծապէս կը տարբերի, լեզուն է : Մե-  
կալ կենդանիները սօսալով իրարու  
մարերնին կ'իմասցընեն. [Թխամայրը եր-  
բոր ցին կը տեսնայ կամ ցրենի հա-  
տեր կը գանայ, վառեակները կը կան-  
չէ, որոնք կը հասկընան ու կը վաղեն  
կուգան. առիւծը կը մունչէ, շուր  
կը հաչէ, կատուն կը մլաւէ, օձը կը  
չչէ, ճնձղուկները կը ձուռտղեն, սո-  
խակները կ'երգեն, խաղերը կը խաըն-  
չեն, գրաստը կը զանչէ, ձին կը խըր-  
խընջայ, գորսը կը կռնչէ. բայց բնաւ  
մէկը մեղի պէս չարունակեալ խօսակ-  
ցութիւն մը չիներ. չկրնար բոլոր բոլ-  
գացմունքները բացատրել և գտած ու  
մտացածը յայտնել : Ինչ որ չորս կող-  
մերնիս կը տեսնանք ամենն ալ բառ ու-  
նին. չկայ մտածութիւն մը որ չկարե-  
նանք բաւերով բացատրել, և ոչ յօ-  
ժարութիւն մը որ անկարանանք յայտ-

(1) Տըւէբէ քահանան, (ճնեպլ 'ի Վերսիլ  
Գաղ. կոյ 1712 ին նոյեմբեր 25 ին և մեռեալ 1783 ին  
գ' կանոնէր 23 ին) խուլ-համբերը դատարարակալու  
հասրը գտաւ : Աս գժբա գ անձինքը մեղի պէս ի-  
րենք ալ խօսելու յարմարութիւն ունին. բայց բնաւ  
չա'րկինին և ոչ ու կ'անան խօսիլ : Տըւէբէ իստակ  
ցութեան ճայնին տեղ ինչպէս որ յայտնի է, նշում.

ներով ու ձեւերով խօսիլը ձեռք ստա ու ստան-  
կով կրնայ բաւել որ շատ համբելու խօսիլ սովե-  
ցաց. որմք հետզհետէ իր ուժովը ինչուան ցոյսը  
կը գատարարակին : Նոյնպէս նաեւ կըրկրն ալ հա-  
զար ու մ. կ տեսակ բան կը սովին, ինչուան կայգայ  
դրել ալ, վ'ըրը ցցուած ստաւերով :

տել : Այլ ըստ այլև այլ դաւառաց ալ  
այլև այլ լեզուներ կան , անանկ որ  
2000 լեզու կը համուրի . բայց ամենն  
ալ վեց կամ եօթը ձայնի կը վերած-  
ուին , որոնք ձայնաւոր կ'ըսուին և գը-  
րեթէ 20 եղանակաւ որ հնչմանն որ բա-  
ղաձայն կը կոչուին :

ՃԼ .

ՄԱՐԴՍ ԵՆԹԱԿԱՅ Է

ԿԱՏԱՐԵԼՈՒԹԵԱՆ

Վանի որ աշխարհքս աշխարհք է'  
թռչունները նոյն երգը երգած են , մե-  
ղուները մի և նոյն կերպով շիներ են ի-  
րենց փեթակը և բէշկ մշկն : ալ իր բը-  
նակարանը , թէ որ մարդս հսբալ թռչ-  
նոյն խօսիլ սովորեցնէ , դեղձանիկին ալ  
թեթեւ ու սթարզ դաշնակներ , շնե-  
րուն ու կապիկներուն ալ խաղալ ու  
սթարել , ասոնք չեն կրնար սովորածնին  
իրենց որդւոցն ալ վախանցել , այլ ան-  
տառներու մէջ ծնածներուն պէս սրը  
գէտ կը մեծնան . ասոր համար է որ ան-  
բան կենդանիք բնաւ կատարելագոր-  
ծուած չեն :

Վնդհակառակն մարդս սովորածը  
միայր կը պահէ և ուրիշներուն ալ կը  
հազարդէ : Աշխարքիս սկիզբէն սկսեալ  
երթարով իրեն գաղափարները միշտ ա-  
ւելի ընդարձակած են . մարդ մը իր գիտ-  
ցածը ուրիշի կը հազարդէ . ամէն սե-  
րունդ ալ իրեն յաջորդին կը սովորեցնէ՝  
որ կը սովորի . կը շատցնէ ու յաջորդաւ  
բար կը հատրդդէ : Այսպէս մենք մեր  
ծնողքէն ու վորդապետներէն կը սով-  
որինք . քիչ ատենի մէջ ինչ որ շատ գա-  
րերու միջոց գանուած են . ինչպէս  
կարդալը , գրելը , տպագրութիւնը և  
ուրիշ ատոնց նման մեր կենաց և գիւ-  
րութեանը համար հարկաւոր եղած  
բաները . որոնց գիւտին համար մենք  
ամենեւին չենք աշխատած : Աւրեմն ա-

մէն սերունդ իր գիտցածներէն զոտ  
կը սովորի նա և ինչ որ իրենց նախորդ-  
ները գիտէին . ուստի ընկերութիւնը  
իրբեւ մէկ անձ մըն է , որ որչափ տա-  
րիքը կ'առնէ՝ այնչափ աւելի բան գի-  
տէ ու այնչափ ալ աւելի լաւ կը գոր-  
ծէ : Ասիկայ է կատարելութեան են-  
թակայ ըլլալ ըսելնիս :

ՃԳ .

ՄԱՐԴՍ ԿԸ ԽՈՐՀԻ

Արչափ անգամ , ով պատանեակ ,  
բանի մը կենդանեաց խելքին ու ըմ-  
բրանմանը վրայ զարմացեր ես , ինչպէս  
չներուն , ձիոց ու մասնաւորապէս վը-  
ղերուն : Վայց թէ որ լաւ դիտես , ի-  
րենց ուշադրութիւնը միայն իրենց  
զգայարանացը տակ ինկնող բաներուն  
վրայ կեցած է : Մենք ընդհակառակն  
հեռաւորին ու անցելոյն վրայ ալ կը  
խորհինք . ինչպէս երբոր հիմակուան  
տեսած տղադ կը համեմատես անցեալ  
տարի գեղը տեսածիդ հետ : Այաւ ա-  
պառնիին վրան ալ կը խորհինք . ինչպէս  
երբոր կը մտածես թէ ինչ ատորժ պի-  
տի զգայ հայրդ երբ իմանայ որ լաւ  
կը սովորիս ու աղէկ ես . և ինչ համա-  
րումն ու գովութիւն կ'ունենաս ու-  
րիշներէն , թէ որ առաքինի ու բաղա-  
քակիրթ մարդու մը պէս ասորիս : Այ-  
նաւանդ կը խորհինք նաև բնու շտե-  
սած բաներնուս վրայ ալ . ինչպէս երբ  
որ զԱստուած կը սրաշտենք . ինչպէս  
երբոր մեր պահապան հրեշտակին  
կը դիմենք , առաքինութեան կը փա-  
փաքինք : Այս խորհիլը կ'ուսուցանէ մե-  
զի զգացմունքնիս , ճանաչմունքնիս ու  
կամբերնիս լաւ ու զլել . չքնել ինչ որ  
չենք ուղեր որ ուրիշները մեզի ընեն .  
միայն վոյրկենական հաճոյք մը չիրնա-  
ուել , այլ արդարութիւնն և պարկեշ-  
տութիւնը . մեր ամէն գործոյր մէջ

խոհեմութեամբ վարուիլ. զգուշանայ  
փառասիրութեան, անբարեխառնու-  
թեան, ազահութեան երեք աստե-  
րէն. որպէս զի կարենանք ետեւէ ըլ-  
լայ չափաւորութեան, բարեխառնու-  
թեան ու վնասանձութեան առաքի-  
նութիւններուն:

Ե.Գ.

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԶԳԱՑՄՈՒՆԲ

ՈՒ ԽՂՃՄԱՆՏԱՆԲ

Երբ որ գուն գեղեցիկ պատկերք  
մը կը տեսնաս, անուշ երած շատութիւն  
մը կը լսես, թաւիշ մը կը շօշափես,  
վարդ մը կը հոտաւքտաս, չաքարէ ա-  
նուշ մը կ'ուտես, ասիորժ մը կը զգաս:  
Ինչհասկառակն անասորժ բան մը կը  
զգաս՝ երբ որ տոնա պատու մը կը խած-  
նես, կրակ կտրած երկաթի մը կը զրու-  
ջես, ազակուտութիւն մը կը տեսնաս,  
խարոյցի մը կը ճրտելը կը լսես, կամ  
աղբիւսի մը գարշահոտութիւնը կ'առ-  
նես. աս ասորժիլը ու ասորժիլը մենք  
զգայարանաց ձեռքովը կը զգանք:

Նոյն բարի սղաց մը կը տեսնես  
որ խեղճ կուրի մը ձեռք կուտայ. կը  
տեսնաս գործեալ որ մէկը գրպանին  
թաշկինակը կը կորսնցնէ և սղաց մը  
կը շտապէ վերցնելու զոյն ու տիրաջը  
գարձնելու. աս բաները քեզի ասորժ  
մը կը բերեն: Արթած մը կը տեսնաս  
որ ծերու մը զարնուելով զինքը գետին  
կը ձգէ. նոյնպէս ուրիշ մէկ մը կը տես-  
նաս որ օտարականի մը սխալ ճամբայ  
կը ցուցնէ և անասորժ բան մը կը զգաս:  
Այս ասորժերու գ ու չախորժերու գ  
պատճառն է Բարոյական զգացմանը. ներ-  
քին զգացմունք մըն է՝ որով նախ և ա-  
ռաջ զգարին և զարք, մեր կամ ու-  
րիշներուն գործքին արդարութիւնը և  
անիրաւութիւնը կը մբռնենք՝ նոյն խի-  
ժողովունէս առաջ թէ արդեօք օգտաւ

կարէ թէ չէ. խի երբ որ ասիկայ մեր  
յատուկ գործողութեանցը կը վերա-  
բերի, ի՞նչ կ'ընենք:

Թերեւս հանդիպած է երբեմն ու-  
տեսած ըլլաւ որ անզգամ չարաճըճիկ  
մէկը ուրիշի գորկեր է, և ան ալ դատ-  
նալով ըսէ իրեն. «Ի՞նչ թէ չէ չարժեք  
բեր է՞ ես»: Այնպէս երբ որ մէկը քեզ  
հետ գէշ վարուի, բու առջի հարց  
մունքդ ան կ'ըլլայ. Ի՞նչ բան ըրեր է՞ թէ  
Ուրեմն բարոյական զգացմունքը քեզ  
կ'իմացնէ՝ որ պէտք չէ ահաճեցնել  
ոչ զքք առանց պատճառի:

Խղճմտանքը յանցանք մը ընելէ  
առաջ գրեզ կը գրգէ որ ետ կենաս.  
Թէ որ ահանջ չես կախեր՝ կը սրտածէ  
գրեզ ամօթով, զղջումով ու խղճմտ-  
տանքով: Բու հետդ և ի քեզ է միշտ.  
գիտես որ մէկը գրեզ չտեսաւ ու կա-  
մընաս. գիտես որ մէկը պիտի չպատ-  
ժէ ու կը վախես: Ահ, անզգամ ես թէ  
որ բու խղճմտանքիդ ձայնին մտիկ չես  
ընէր. ո՛հ, անզգամ ես թէ որ անոր  
յորդորանացը գէժ կը գործես:

Ի՞նչ մը ընելէն առաջ ուրեմն պէտք  
է խղճմտանքիս հարցնեմ և միշտ բա-  
րին գործեմ. վասն զի կ'ուզեմ գոհ  
ըլլալ ինձմէ. վասն զի երջանիկ ըլլալ  
կը ժամապիտ, ու միշտ աւելի լաւ կեր-  
պով ապրիլ:

Ե.Գ.

ՄԱՐԴՍ ԿՈՒՉԷ ՄԻՇՏ ԱԿԵԼԻ  
ԵՐԶԱՆԻԿ ԸԼԼԸԼ

Արովհետեւ ինչ որ մենք կ'ընենք,  
ամենն ալ աւելի հանդիսա ըլլալու հա-  
մար կ'ընենք: Ինչօթի եմ, ասիկայ ան-  
ախորժ զգացմունք մըն է, ու կ'ուտեմ  
որ աղէկ ըլլամ. յոյնած եմ նէ, կը  
հանգ չիմ. ձանձրացեր եմ նէ, բանի մը  
կը զբաղիմ, վասն զի ասանկ ընելով ա-  
ւելի հանդիսա կ'ըլլամ: Գիտուն ըլ-

ըստ աստի կը ստորիմ : Արեւիկն և յարգելի  
ըրարը անարգեալ ու ատելի ըրալէն ա-  
ւելի անորժելի է , ուստի առաքինի  
ու քաղաքակիրթ անձի մը սէս կ'սագ-  
րիմ :

Բարի կ'ըսենք ան ամէն բանին՝ որ  
մեր վիճակը կը լաւցընեն . և ընդհա-  
կառակն չար ան ամէն բանին՝ որ մեր  
վիճակը կը յուսեցընեն . երջանկու-  
թիւն կը կոչենք մեծագոյն բարիք ու  
նենալը և կարելի եղածին չափ նուազ  
չարք :

Բայց երկրիս բարիքն ալ չարիքն  
ալ շատ անգամ առերեւոյթ են : Օ իս  
ախարհահամ կերակրէ մը կը զըկեմ աւ-  
վեալ մը կըտայցընելու համար , ասիկայ  
բարիք մըն է ու խղճմտանքս ինձի կը  
սովորեցընէ զիս բրածիս վրայ գոհ ընե-  
լով : Իմ ընկերս ազուր գիրք մը , սի-  
բուն մերենայ մը ունի , ու ես կը յա-  
փշտակեմ զայն . թէպէտ և ուղածս  
ձեռք ձգելով կարծեմ թէ աղէկ բան  
մը ըրի , բայց քիչ մը վերջը խելքը կը  
սովորեցընէ թէ գեշ ըրի . վասն զի ու-  
րիշին բանը գողցայ , զինքը տհաճե-  
ցուցի , և անիրաւութիւն մը ընելով  
գեշ մարդ եղայ : Թէ որ բրած չարու-  
թիւնս խոտտովանիմ , հայրս զիս կը  
պատժէ . թէ որ ժխտեմ , բան մը չեմ  
քաշեր , բայց սուս խօսիլը գեշ է , վասն  
զի ինչ կ'ըրար աշխարհք՝ թէ որ ամեն-  
քը սուս ըսէին : Արեւին ստելով զիս  
աւելի կը գեշցընեմ ու չար չարի վրայ  
կ'եւեղցընեմ , ուր ընդհակառակն ճրչ-  
մարտը զուրցելով , թէ որ նաեւ պա-  
տիժ ալ ընդունիմ , ասիկայ կը ծառայէ  
ինձի որ ուրիշ անգամ գգու շանամ  
անանկ բաներ ընելէն որ չեմ կրնար  
խոտտովանիլ , ու այսպէսով աւելի լաւ  
կրնամ ըլլալ :

Արեւին ասով կ'իմանաս որ ճշմա-  
րիտ Բարիս անոնք են միայն՝ որ մարդ

բարի աղբերով կրնայ ձեռք ձգել , և թէ  
երջանիկ-ի-նը առաքինեայն վարձքն է :

Բայց ինչ բանի վրայ կը կայանայ  
առաքինի ըրարը :

Արդար ու Բարեւելը ըրարուն վրայ :  
Ինչ ըսել է արդար ըլլալ :

Իսել է . ՉԸՆԵԼ ՌԻՐԵՇՆԵՐՈՒՆ ԸՆ  
ԲԱՆՆ , ԻՆՉ ՌԻ ՉԵՄ ՌԵՉԵՐ ԻՆՃԻ ԸՆԵՆ :

Ինչ ըսել է Բարեւելը ըրարը :  
Իսել է . ԸՆԵԼ ՌԻՐԵՇՆԵՐՈՒՆ ԸՆ  
ԲԱՆՆ , ԻՆՉ ՌԻ Կ'ՌԵՉԵՄ ՌԻ ԻՆՃԻ ԸՆԵՆ :


Ինչ բան է առաքինի-ի-նը :  
Առաքինութիւնը միշտ ուրիշներու ն

օգտակար բաներ ընելու վարժութիւն  
մըն է , Աստուծոյ կամայք յարմարեւո-  
համար :

Թէ որ ասանկ ընեմ՝ ինչ կրնամ  
յուսալ :

Սիշտ լաւ ու հանգիստ ապրիլ թէ  
ապրիլն ու թէ անգիլն :

Պիսի շարանակ-ի :



Արխանգրո-ի-ն Վանխասարայ վանի  
Եկեղեցոյն :

Վանխասարայ վանքը Շուշի քաղա-  
քին՝ որ Վարսպաղ ալ կ'ըսուի , հիւ-  
սիսային կողմը կ'իջնի , և 12 ժամ հեռի  
է քաղաքէն : Սոյն եկեղեցին շինած է  
Ծարալ դուրս Հասանը ինչպէս արձա-  
նագրին մէջ ալ կը յիշուի : Վերայել  
վարդապետ Չամչեան կ'ըսէ՝ թէ Թաւ  
Թարայ պատերազմէն խաղաղութի-  
ւոյն ազատեւուն համար՝ անոնց հրամանաւ  
այս եկեղեցին շինեց Աստուծոյ շնոր-  
հակալ ընկերոյ (1) . իսկ արձանագիրը  
կ'ըսէ՝ թէ իւր հօրը մէկ կտակաւ շե-  
նել տուաւ իրր գերեզմանատուն ի-  
րենց գերդատանին :

Հասանայ մայրն է Խորիշահը , որ  
Արուսաղէմ գալով (2) երէք անգամ ,

(1) Հասար Գ . Ե Ես 211 :  
(2) Տես և ի ստամ . Չամբ . հո . Գ . Երես 188 :